

Բարոյական արժեքներու պահպանումը կենսական է հայութեան համար, եթէ կը փափաքի չխաթարել իր հարազատ ինքնութիւնը: Նոր բարեկերու որոշ տարրեր միշտ խորք պիտի մնան

հայութեան, հետեւաբար եւ՝ անընդունելի: Մեր առհաւական բարեկերը, փառքը եւ պատիւը, պահպանենք իրքեւ զրիք ական:

ԶԵՆՈԲ Ա. ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ

## ՕՏԱՐ ԱՍՏՈՒԱԾՆԵՐ

Երբ Հայաստան անկախութիւն հռչակեց, աշխարհի չորս կողմերէն հազարաւոր աղանդաւորներ մեր երկիրը խուժեցին: Այնքան որ թէ՛ կառավարական եւ թէ՛ եկեղեցական իշխանութիւններ սկսան մտահոգուիլ: Եւ ուղեցին աղանդաւորներու առաջքը առնել: Հոս Ամերիկայի մէջ մեր Առաջնորդարանը ՀԱԻԱՏ անուն բարոզչական խումբ մը կազմակերպեց որպէս զի թէ՛ եկեղեցական եւ թէ՛ աշխարհական անձինք Հայաստան երթան եւ բարոզչութիւն ընեն ընդդէմ աղանդաւորներուն: Այսօր տարիներ ետք տակաւին այլազան աղանդաւորներ կը գործեն Հայաստանի մէջ եւ տակաւին անոնց գոյութիւնը կը մտահոգէ բոլորս:

Ի՞նչ է սկայան իրավիճակը Ամերիկահայոց: Մենք Հայերս հոս Ամերիկայի մէջ օտար աստուածներ կը պաշտե՞նք: Իմ յիսուն տարիներու բահանայական պաշտօնավարութեանս շրջանին ես հանդիպած եմ քանի քանի հայերու որոնի աղանդներու կը հետեւին: Ստորեւ պիտի պատմեմ մի քանի դրուգներ որոնի իրականութիւն են եւ ցոյց կու տան թէ ինչպէս ամերիկահայեր եւս աղանդաւոր եղած են:

Օր մը ծխականի մը տունը գացի տնօրինէ՞ կատարելու համար: Տանտիրոցմէն խնդրեցի որ ինձի բերէ աղ, չուր եւ պուլղուր: Մում մը վառեցի եւ խունկ ծխեցի: Շարականս երգեցի եւ

տունը օրինեցի երեք անգամ: Տեսայ որ տաճտիկինը ինձի հետ կ'երգէր եւ խաչ կը հանձէր: Նոյնիսկ եկաւ եւ ձեռքիս խաչը համրուրեց: Իմ ծխականս եշմարիտ Լուսաւորչական մըն էր: Յանկարծ սակայն այս բարեպաշտօն Հայ տիկինը ինձի մօտեցաւ եւ ըսաւ. «Տէր Հայր, դում գիտե՞ս թէ ես մեծ Մահարանային հետեւորդ մըն եմ: Ես միշտ կ'երթամ եւ իր բարոզները մտիկ կ'ընեմ: Մահարանան սիանչելի բարոզիչ մըն է:» Եւ սկսաւ ինձի ցոյց տալ Մահարանային գիրքերը եւ նկարները: Ափ ի բերան մնացի: Ահա ամերիկահայ լուսաւորչական մը որ միաժամանակ եշմարիտ աղանդաւոր մըն էր:

Կիրակի օր մը բարոզի պահուն նոր անձ մը տեսայ եկեղեցիին մէջ: Այս անձը տեսայ յաջորդ կիրակի օրերուն եւս: Կիրակի մը պաշտամունքի աւարտին բովը գացի եւ սկսանք խօսիլ: Միայնակ մէկն էր: Այլոց հետ յարաբերութիւն չէր ըներ: Ըստ թէ ինձ կը պատկանի խումբի մը որ ատեն ատեն կը հաւաքուի եւ մեռելներու հետ կը խօսակցի: Իմ կարծիքովս մեռել վերակոչելը ոչ գիտութիւն է եւ ոչ ալ կրօն: Մեռել կանչելը աղանդ մըն է: Սուրբ Գիրքը հակառակ է այս աղանդին: Ա. Գիրքը Վհուկ կ'անուանէ այն անհատը որ մեռելի հետ կը խօսի: Այս մարդը կիրակիէ կիրակի իմ բարոզներս «դէյր» ըրած էր եւ ինձի օրինակ մը տուաւ:

Բայց այդ «դէյքը» բնաւ չի գործածեցի: Ես մեռելի հետ խօսելու արհեստէն կը վախճամ:

Օրին մէկը արտասահմանէն եկած Հայու մը տունը ճաշի գացինք: Երբ կը խօսակցէինք, մեր հիւրընկալը ըսաւ թէ ինք մէկ աստուծոյ չի հաւատար, այլ կը հաւատայ բազում աստուածներու: Կոահեցի թէ:- «Ես բազմաստուածեան եմ» ըսել կ'ուզէ: Ահաւասիկ ուրիշ աղանդաւոր մը: Ես այնպէս կը խորհեկ որ ամէն արտասահմանէն եկած հայ անպայման զօրաւոր Լուսաւորչական կ'ըլլայ: Այս մարդը ուրտեղէ՞ն ուր բազմաստուածեան եղած էր: Մինչ տակաւին կը խօսէինք, այս նոյն մարդը ըսաւ:- «Ես հայութիւնը շատ կը սիրեմ, ես կը պաշտեմ հայկական պատարագը: Ես չեմ ուզեր որ որեւէ փոփոխութիւն մտցուի մեր աւանդութիւններուն մէջ:» Ի՞նչ զարմանալի հակասութիւններ:

Հիւանդի մը կանչուեցայ: Հիւանդը հոս Ամերիկա ծնած տարեց օրիորդ մըն էր: Երբ իր վրան կ'աղօրէի ինձի հետեւեալ խօսքը ըսաւ:- «Գիտե՞ս Տէր հայր, ես հոգիներու կը հաւատամ:» Խորհեցայ թէ «Սուրբ Հոգիին կը հաւատամ» ըսել կ'ուզէ: Եւ ես իրեն պատասխանեցի:- «Մենք ալ Սուրբ Հոգիին կը հաւատամ»: Օրիորդը սկսաւ ինձի բացատրել թէ ինք «հոգեպաշտ» մըն է: Անշուշտ այս եւս աղանդ մըն է: Եւ մենք հայ քրիստոնեաններու այս աղանդը եւս կը մերժենք: Հոգեպաշտները այնպէս կը հաւատան թէ մարդս երբ կը մահանայ նորէն, կը ծնի: Բայց այս անգամ կը ծնի որպէս բռչուն կամ որպէս ծուկ: Ըսէք խնդրեմ,

ներկայ դարուս մէջ հայ օրիորդ մը ի՞նչպէս կրնայ հոգեպաշտութեան աղանդին փակիլ:

Թաղումի մը աւարտին հոգենաշի համար ննջեցեալի դստեր տունը գացինք: Մինչդեռ տիկինները պատրաստութիւն կը տեսնէին, սկսայ հիւրասենեակին չորս պատերուն կախուած նկարները դիտել: Եւ ինչ զարմանք, ամէն անկիւն եւ ամէն պատ կլիխ Բրէզլիի հսկայական նկարները կը տեսնուէին: Հոն էին նաեւ երգիչին նուագարանները, մոմեր, ծաղիկներ, զարդարուած կաշիներ եւայլն: Պարապ տեղ չկար տունին մէջ: Ննջեցեալի դստեր հարցուցի:- «Ի՞նչ են ատոնք», եւ սա պատասխանը ստացայ:- «Ես կլիխ Բրէզլի»ն շատ կը սիրեմ, ես զինքը կը պաշտեմ:» Ականջներուս շհաւատացի: Չէի գիտեր որ հայ օրիորդ մը կրնար կլիխը աստուծոյ տեղ դնել:

Սուրբ Գրոց սերտողութիւն կը կատարէինք: Ներկաներէն մին յանկարծ հետեւեալը ըսաւ:- «Ես երբ մեռնիս կ'ուզեմ որ զիս ովկիանոսին մէջ նետեն: Ես ջուրէն ծնած եմ եւ պէտք է ջուրը երթամ»: Այս տիկիննը Տարուինական աղանդի՞ն կը պատկանէր միրէ:

Վստահ եմ թէ վերոյիշեալ պատմութիւններուն վերջը չկայ: Ուրիշ ժահանաներ կրնան ուրիշ հայ աղանդաւորներու պատմութիւնը ընել: Իմ կարծիքովս, մինչ Հայաստանի հայերով կը մտահոգուինք, պէտք է մտահոգուինք նաեւ Ամերիկայի հայերով որոնք աղանդաւոր եղած են: Սուրբ Գիրքը կը պատուիրէ:- «Ես եմ քու Տէր Աստուածդ: Օտար աստուածներ մի պաշտեր»:

ԿԱՐԷՆ Ա. ՔՃՆՅ. ԿՏԱՆԵԱՆ